

ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ

Վ Ե Ր Լ ՈՒ Ծ ՈՒ Մ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԶԱՆԱԶԱՆ ՍԵՌԵՐՈՒՄ

APPLIED FORMS

(Կիրառկուած Ֆորմեր)

Նախորդ յօդուածաշարքերուս մէջ պարզեցի թէ ինչպէս երգահան մը կը սկսի աշխատանքի նախքան թուղթին յանձնելը իր երաժշտական ներշնչումները: Տեսանք նաև այն երկու form-երը որոնք գոյութիւն ունէին երաժշտութեան մէջ: Սակայն ցարգմեր խօսածները form-ը կը ներկայացնէին մեզի վերացականօրէն (abstract): Որպէսզի կարելի ըլլայ երաժշտական զանազան գործիքներով և կամ ձայնական (vocal) միջոցներով արտայայտել երաժշտութիւնը, արուեստագէտը պէտք է նկատի ունենայ այն կարելիութիւնները, որոնք իր տրամադրութեան տակ եղող, վերարտադրումի գործիքները, կը ներկայացնեն: Այսպէս շատ մը երաժշտական կտորներ որոնք շատ զիւրաւ կարելի է նուազել գաշնակի վրայ, չափազանց կամ գրեթէ անկարելի է նոյն կտորներուն նուագումը (execution) ջութակի վրայ և փոխադարձաբար: Նոյնպէս երբ ձայնական (vocal) երաժշտութիւն կը մշակենք պէտք է նկատի ունենանք այն ձայնամիջոցները (interval) որոնց սահմանին մէջ է միայն որ կրնանք արտայայտել ինքզինքնիս. այսպէս, մեր բոլոր ստեղծագործութիւնները որքան ալ արժէքաւոր գործեր ըլլան պիտի նկատուին դժուար երգելի կտորներ թէ անհաճոյ և թէ ալ անարժէք: Տարբերելու համար այս form-ը՝ որ միշտ նկատի ունի իր և գործիական միջոցին (medium) յարաբերութիւնները, մեր նախապէս յիշած վերացական (abstract) Form-էն, զայն կ'անուանենք Applied (կիրարկուած) forms:

Երաժշտութիւնը, ընդհանուր առմամբ կարելի է ըսել թէ երկու սեռերու բաժնւած է. — ա) Գործիական (Instrumental) և բ) Ձայնական (Vocal):

Գործիական երաժշտութիւնը իր կարգին կարելի է նաև երկու խումբերու բաժնել. — ա) անոնք որոնք միաժամանակ և տեւականօրէն կրնան առանձինն harmonie (ներդաշնակութիւն) արտադրել ինչպէս օրինակ դաշնակը, քնարը, organ-ը և harmonium-ը: Բ) Անոնք որոնք չեն կրնար առանձինն միաժամանակ և տեւականօրէն (կան կարգ մը գործիքներ, ինչպէս ջութակը, որոնք կրնան մի քանի յաջորդական, ոչ տեւական, chord-եր յաջորդաբար արտադրել) harmonie արտադրել ինչպիսին են բոլոր լարաւոր և փչաւոր գործիքները: Առաջին խումբիները կը կոչուին Բազմաձայն (Polyphonus) գործիքներ, իսկ երկրորդ խումբիները Միաձայն (Monophonus) գործիքներ: Ձայնական երաժշտութիւնն ալ կարելի է երկու խումբերու բաժնել ա) Միաձայն (Solo), Բ) Բազմաձայն կամ Երգչախմբային (Choral):

Applied Form-երու (կիրարկուած) առաջին սեռը որ պիտի ուսումնասիրենք Dance Form-երն են՝ որոնք ամենէն պարզ ձևերն են գործածուած զանազան form-երուն:

Երբ Dance form-ի մասին կը խօսինք պէտք է զայն շփոթենք հասարակ առումով գործածուած Dance-ի երաժշտութեան հետ, այլ պէտք է նկատի ունենանք զայն իբրև form որովհետև մինչ Dance Music-ին մէջ հեղինակին մտահոգութիւնը եղանակը չորս և ութը measure-ի ռիթմով գրեթէ միօրինակօրէն հեղինակին է որպէսզի յարմարի պարի քայլերուն, Dance form-ին մէջ երաժիշտը չենթարկուիր այդ սեղմումներուն թէև շատ մը Dance form-ով գրուած եղանակներով կարելի է պարել: Այնքան մեծ է թիւը Dance form-ով գրուած պարերու որ դժուար պիտի ըլլար նոյն իսկ հակիրճ կերպով ներկայացնել այդ բոլորը և իրապէս ալ աւելի երաժշտութեան պատմութիւնը կը պատկանի անոնց ուսումնասիրութիւնը քան գործնական composition-ին: Պիտի գոհանամ խօսելով անոնց մասին որոնք կամ հին Suite-ներու սեռին մէջ կը գործածուէին, որոնցմէ ծնունդ առած և զարգացած են ներկայ գործիական զանազան սեռերը, և կամ անոնց որոնք մինչև այսօր իսկ կը գործածուին: Պէտք է մտնալ որ բոլոր այս անջատ եղանակները Binary form-ով գրուած են:

Հին Suite-ը կը բաղկանար շարք մը (ընդհանրապէս չորս) շարժումներէ՝ dance-form-ով գրուած որոնց բոլորն ալ նոյն բանալիով գրուած կ'ըլլային։ Մեծ Suite-ներու մէջ (ինչպէս Bach-ի "English Suite" ներքը) առաջին dance-էն առաջ կը նուագուէր Prelude-ի մաս մը սակայն պզտիկ Suite-ներու մէջ այս շարժումը կամայական էր։ Որեւէ կատարեալ Suite մը կը բաղկանայ նուագագոյն չորս շարժումներէ որոնք յաջորդաբար կը կոչուին Allemande, Courante, Sarabande և Gigue։ Ասոնց կարգին երգահանը ազատ էր աւելցնելու Sarabande-ին և Gigue-ին միջև dance մը որ գրուած ըլլար Dance form-ով։ Bach-ի գրած dance-երու մէջ, որոնք անցեալէն մնացած ամենէն լաւ նմոյշներն են այս սեռին, յաւելուածական այս մասը կամ dance-ը կ'ըլլար Gavotte մը, Bourree մը, Passpied մը և կամ Minuet մը։

Allemande-ը որ առաջին և անհրաժեշտ շարժումն էր ունէր ընդհանրապէս նուագ կանոնաւոր rhythmic կառուցուածք քան հին միւս dance-երը։ Ընդհանրապէս $\frac{3}{4}$ չափով կը գրուէր։

Courante-ը $\frac{3}{2}$ չափով իսկ երբեմն ալ $\frac{3}{4}$ չափով գրուած արագ շարժում մըն էր։

Sarabande-ը դարձեալ $\frac{3}{4}$ կամ $\frac{3}{2}$ չափով սակայն դանդաղ շարժում մըն էր։

Իսկ չորրորդ շարժումը հին Dance form-ին Gigue-ն էր որ ընդհանրապէս $\frac{3}{8}$ և կամ $\frac{6}{8}$ իսկ երբեմն ալ $\frac{12}{8}$ և կամ $\frac{12}{16}$ չափով կը գրուէր։ Bach-ի Suite-ներուն մէջ Gigue-ը երբեմն կը ստանար մեծ ծաւալ և երբեմն Fugue-ի ոճով կը գրուէր և կը մշակուէր։

Sarabande-ին և Gigue-ին միջև գործածուած Dance form-երէն գլխաւորներն են. — ա) Gavotte-ը $\frac{2}{4}$ չափով արագ շարժում մը որ դարձեալ Bach-ի գործերուն մէջ ստացած է մեծ ծաւալ։ Բ) Passepied-ն $\frac{3}{8}$ չափով եռանդուն շարժում մը։ Գ) Bourree-ն $\frac{2}{2}$ չափով եռանդուն նկարագիր ունեցող շարժում մը։ Դ) Rigaudon-ը որ գրեթէ Bourree-ին կը նմանէր։ Ե) Minuet-ը որ մեր թուածներէն ամենէն կարեւորն է, որովհետեւ ան միակն է որ ապրած է և կը կազմէ մինչև այսօր Instrumental երաժշտութեան անբաժան մասը, ընդհանրապէս $\frac{3}{4}$ կամ $\frac{3}{8}$ չափով գրուած կ'ըլլար։ Եր-

բեմն այս Minuet-ին կը յաջորդէր Trio-ի մաս մը երեք ձայն ներդաշնակութեամբ, որմէ յետոյ դարձեալ առաջին Minuet-ը կը կրկնուէր կամ հին բանալիի վրայ և կամ յարաբերական նոր բանալիով մը։

Երբ Minuet-ին յաջորդէ Trio մը եղանակին form-ը կը դադրի Binary ըլլալէ և կ'ըլլայ Ternary։ Երբեմն սակայն կը հանդիպինք մէկէ աւելի (երկու, երեք, չորս) Trio-ներու յաջորդական։ Այս պարագային ալ եղանակը գրուած կ'ըլլար Rondo form-ով որուն մասին պիտի անդրադառնանք։

Minuet-ը ներկայ երգահաններու մօտ (սկսելով Haydn-էն) նկարագրով կը տարբերի հին Minuet-ներէն։ Նոր Minuet-ները աւելի արագ և ուրախ տրամադրութիւն ունին։ Այս փոփոխութիւնը գլխաւորաբար կը պարտինք Haydn-ի։ Աւելի մէկ նոր developement-ը Minuet-ին, որ կը պարտինք Beethoven-ի հանճարին, Scherzo-ն է։ Beethoven-ի Scherzo-ները ընդհանրապէս fantastic նկարագիր ունին։

Ներկայ Dance form-երու ամենէն կարեւորներէն է նաև Walze-ի (Valse) սեռը։ Այս պարը որ գերմանական ծագում ունի $\frac{3}{4}$ կամ $\frac{6}{8}$ չափով կը գրուէր։ Ուրիշ նկատառման արժանի dance-եր են Mazurka-ն, որուն մեծ կարեւորութիւն ընծայած է Chopin։ Բոլոնական ծագում ունեցող պար մըն է այս արագ և $\frac{3}{4}$ չափով։ Polonaise-ը կամ Polacca-ն դարձեալ բոլոնական ծագումով, որ դանդաղ նկարագիր մը ունի և կը գրուի $\frac{3}{4}$ չափով։ Polonaise-ն ալ կարելի է ընդլայնել և ընել Ternary, աւելցնելով Trio-ի մաս մը։ Polonaise-ին ուրիշ մէկ փոփոխակն է Marche aux Flambeaux-ն (գերմաներէն Fackeltanz) որ կը նուագուէր արքայական ամուսնութիւններու առնէ։ Յատկանշական dance-եր են նաև Bolero-ն՝ սպանական պար մը $\frac{3}{4}$ չափով, որ բաւականին նմանութիւններ ունի Polonaise-ին, թէև վերջինէն աւելի արագ կը շարժուի։ Tarantella-ն որ Neapolitan արագ $\frac{6}{8}$ չափով պար մըն է ինչպէս նաև Saltarello-ն որուն լաւագոյն մէկ նմոյշը կարելի է գտնել Menoelsson-ի "Italian Symphony"-ին մէջ։

Քայլերգները (March) թէպէտ dance-եր չեն սակայն չափազանց նմանութիւն ունենալուն, form-ի տեսակէտէ, dance-ի սե-

սին կ'արժէ մի քանի խօսք ըսել անոնց մասին:

Dance-երու նման քայլերգները յղացուած են քայլերու միօրինակ rhythm տալու համար: Այս իսկ պատճառաւ միշտ $\frac{2}{4}$ և կամ $\frac{4}{4}$ չափով կը գրուէին: Ինչպէս dance-էն ծնունդ առած են dance form-երը, նմանապէս ալ march-երէն ծնունդ առած են marche form-երը որոնք թէ չափի և թէ ալ rhythmic տեսակէտներով march-երու կը նմանին սակայն չեն գրուիր քայլերու կըշտոյթ տալու նպատակով: Marche form-երու

(Շարունակելի՛ 3)

լուազոյն նմոյշներ են Schubert-ի գրած գաշնամուրի march-երը:

Ներկայ երաժիշտներ երբեմն կը գրեն կտորներ որոնց suite անունը կուտան թէպէտ սակայն բացի անունէն և ոչ մէկ նմանութիւն ունին հին suite form-երուն: Որով զանազանելու համար ներկայ suite-ները հին suite form-էն զանոնք կը կոչենք Modern rono form:

Իբր եզրակացութիւն կարելի է ըսել թէ dance form-երը կը մշակեն ունկնդիրներուն rhythmic զգայութիւնները:

ՕՆՆԻԿ ՈՒՂՈՒՐԼԵԱՆ

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ԳԵՐ. ՏԵՂԱՊԱՀ ՀԱՅԵՐԸ

ԻՍՐԱՅԷԼԻ ՄԵՋ

20 Մարտ երկուշաբթի, յետմիջօրէի ժամը 3ին, Գեր. Տեղապահ Հայրը ընկերակցութեամբ Հոգ. Տ. Տրդատ Վրդ. Պէրպերեանի և Ս. Աթոռոյ կալուածոց քարտուղար Պր. Կ. Հինգիւանի մեկնեցաւ Իսրայէլ, վանական կարգ մը հոգեւոր և կալուածական գործերու կարգադրութեանց համար: Նորին Գերապատուութիւնը հնգօրեայ այցելութենէ մը ետք վերադարձաւ մայրաքաղաք 26 Մարտ կիրակի, յետմիջօրէի ժամը 3ին: Թէ իր մեկնումին և թէ վերադարձին մինչև սահմանազուրկ Գերապատու Հօր կ'ընկերանային Միաբան հայրեր, իսկ սահմանէն անդին զիմառութեան ու ողջերթի եկած էին իսրայէլական հոգեշնորհ վարդապետ հայրեր և յարգելի ազգայիններ:

Ի պատասխան Գեր. Տեղապահ Հօր ֆետր. 11-ի շնորհաւորական հեռագրին, ուղղուած Ն. Վեհ. Երիպտոսի Ֆարօք Թագաւորին, իր ծննդեան տարեդարձին առթիւ, ստացուած է հետեւեալ պատասխան-հեռագիրը Արքունի Սե- նեկապետէն:

ԱՊՏԻՆԻ ՊԱԼԱՏ

ԳԱՀԻՐԷ

21/3/1950

Գերաւորհ

Տեղակալ Հայոց Պատրիարքոսեան

Երուսաղէմ

Իմ Օգոստափառ Տէրս եւ Վեհապետ՝ Նորին Վեհապատուութիւն Թագաւոր, իր ծննդեան տարեդարձին առթիւ, Ձեր ազնի բարեմաղորութիւններէն զգացեալ, ինձ նրամայեց յայտնել Ձեզի Իր շնորհակց շնորհակալութիւնները:

Մեծ ՍենեկԱՊետ

ԱՄՍՕՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

● 2 Մարտ ԵՂ. — Երեկոյեան «Հսկում»-ին քարոզեց Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքանամեան «Օգնեա անհաւատութեանս իմումս բնաբանով»:

● 5 Մարտ կիր. — Գ. Քառասնորդաց: Անառակից. Ս. Պատարազը Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյն մէջ մատոյց Հոգ. Տ. Գարեգին Արդ. Գազանճեան:

● 8 Մարտ ԴՂ. — Հանգստեան Ս. Պատարազը հանգուցեալ Տ. Յովհաննէս Վրդ. Իթմէքճեանի մատոյց Հոգ. Տ. Կորիւն Վրդ. Մանուէլեան, Յետ Ս. Պատարազի Թաղում նորոգ հանգուցեալ Յովհաննէս վարդապետի:

● 9 Մարտ ԵՂ. — Երեկոյեան «Հսկում»-ին քարոզեց Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պողարեան «Ոչ եկի կոչել զարդարս այլ զմեղաւորս յապաշխարութիւն» բնաբանով:

● 12 Մարտ կիր. — Գ. Քառասնորդաց: Տրեանսից. Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Տաճարի Ս. Գլխաղրի մատրան մէջ: Պատարազին էր Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքանամեան:

● 16 Մարտ ԵՂ. — Երեկոյեան «Հսկում»-ին քարոզեց Հոգ. Տ. Պարզե Վրդ. Վրթանէսեան «Ես եկի զի զկեանս ունիցին և առաւել ևս ունիցին» (Յովհ. Ժ. 11) բնաբանով:

● 18 Մարտ ԵՐ. — Սրբոց Մանկանցն Քառասնից Սերասիոյ. Ս. Պատարազը Ս. Գլխաղրի մատրան մէջ մատոյց Հոգ. Տ. Պարզե Վրդ. Վրթանէսեան:

— Յետմիջօրէի ժամը 2ին, գլխաւորութեամբ Գեր. Տեղապահ Հօր վարդապետ հայրեր հանդիսաւոր երթով իջան Ս. Յարութեան Տաճար, «Հրաշափառ»ի հանդիսաւոր մուտքով Յակօրը առաջնորդուեցաւ Ս. Գերեզման Քրիստոսի և ապա Գիւտիաչի այլն, ու հայապատկան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին, ուր տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւնը և նախատեսակ:

● 19 Մարտ կիր. — Ե. Քառասնորդաց: Գա-